

ունի՝ ուր 20 տարիներու զատ զատ աստղաբաշխական եւ օդերեւութաբանական նկարագիրը կու տայ, մինչեւ իսկ անոնց մարդուս վրայ ունեցած աղղեցութեան վրայ կը ճառէ: Երաժշաութեան վրայ ալ գլուխ մը ունի: Նոյնպէս մէկ մէկ գլուխ նուրիութեան ու ծանրութեան չափերու վրայ:

Ինչպէս գրքին նկարագրութենէն ալ կը տեսնենք, Մխիթարի պատրաստածը ճշմարիտ դասաղիրք մըն է ժամանակի լիկիոնական ուսումներու՝ գիտական մասը պարունակող, ուր նիւթերը աւանդուած են իրենց տրամարանական պատճաններու բացատրութեամբ եւ ոչ թէ պարզապէս նկարագրականով: Արդ եթէ բաղդատենք այժմ այս ուսումնական դասաղիրքը նոյն շըրջանի հրատարակուած աղղային ուրիշ գիտական գրքերու հետ, անհամեմատ մեծ տարրերութիւն պիտի նշմարենք:

Վերը յիշեցինք արդէն զանազան դիտական հրատարակութիւններու առուներ, թուով այնքան քիչ ու ծաւալով այնքան փոքր: Անոնցմէ մէկը թրւաբանութեան գրքոյի մ'է վաճառականներու օդտակար ըլլալու նպատակով՝ խտալերէնէ թարգմանուած: ուրիշ մը փոքրիկ քերականութիւն մ'է, երրորդ մը տրամարանութեան ուղեցոյց մը, գեռ ուրիշներ գիտական զուարձալիք-ներու ձեւով եղած հաւաքածոներ են: Ամէնքն ալ հրատարակուած ոչ թէ աշակերտներ պատրաստելու կամ դպրոցներու համար, այլ կամ գործնական նպատակով մը կամ հաճելի ընթերցման ծառայելու նպատակով:

Այս դիտական գրքերու շարքին բացառութիւն պէտք է նկատել Խաչառուր Վրդ.ի գործերը, թէ՛ իրենց ծաւալին համար եւ թէ պարունակութեան: իր Համառօտական Խմատափրութիւնը, հսկայ երկու հասորներ են, իւրաքանչիւրը 700 էջնոց, որ կը բովանդակին ուսումնական ամբողջ դիտելիքները, ինչպէս կարելի է տեսնել գրքին հետեւեալ ցանկէն.

Ա) Հասոր - Յաղագս Արուեստի, Հոետորութեան, Տրամարանութեան, Ֆիզիքայի, Կենդանեաց, Մարդոյ, Բարոյականութեան, Քաղաքականութեան:

Բ) Հասոր - Յաղագս Թուաբանութեան, Երկրաչափութեան, Աստեղաբաշխութեան, Երաժշտականութեան, Մեթափիզիքայի:

Այս հսկայ գործը ուրիշ բան չէ եթէ ոչ բովանդակութիւնը իր ժամանակի եւ իր Ուրբանեան գպրոցին ուսումնական ծրագրին, հետեւաբար շատ հետաքրքրական ու շահաւէտ գործ մը կրնար ըլլալ եթէ հեղինակը, գրական ձըկտումէ մղուած գուցէ, այդ ամբողջ հսկայ հասորը՝ տաղաչափեալ ձեւով շարադրած ըլլար: Անոր համար անշուշտ, ինչպէս Սուր. Սոմալ իր մատենագրութեան գրքին մէջ կ'ըսէ, այս գործը դատապարտուեցաւ գրատուններու մէջ մնալու: Եւ յիրաւի այսպիսի գործ մը ոչ աշակերտներու եւ ոչ ալ ժողովուրդի օգտակար կրնար ըլլալ: Բայց Մխիթարի պէս գործնական միտք մը գիտցու թէ՛ օգտուիլ անկէ եւ թէ՛ զայն օգտագործել ուրիշներու լուսաւութեան: Վասնզի, ինչպէս արդէն կարելի է կոահել Մխիթարի Յաղագս Մաքեմաքիքայի գրքին նկարագրութեան ու Խաչատուր Վրդ.ի գործին համեմատութենէն, Մխիթար ուրիշ բան ըրած չէ եթէ ոչ Խաչատուր Վրդ.ի տաղաչափեալ գործը արձակի գարձնելով՝ վերածել դասագրքի մը:

Խաչատուր Վրդ. իր գործը հրատարակած է 1711ին, Մխիթար ալ իր

դասագիրքը պատրաստած է նոյն տարին, երբ նոր աւարտած էր Մեթոնի մէջ իր նորակերտ վանքը ու հաղիւ տեղաւորած իր առաջին աշակերտները: Իր մօտ ոչ ուսուցիչ ունէր եւ ոչ դասաղիրք, ան իր մանկութեան իսկ տեսած չէր կանոնաւոր դպրոց կամ պատրաստուած դասաղիրք, այժմ այս ամէնը չէր կանոնաւոր դպրոց կամ պատրաստուած դասաղիրքը ինք սուրբ հաւաքած, արդէն իսկ ուսման տարիքը ինք պէտք էր հայթայթել իր շուրջը հաւաքած, արդէն իսկ ուսման տարիքը ինք պապական դասաղրքը մերձենալի չէին ոչ աշամցած աշակերտներու: Եւրոպական դասաղրքը մերձենալի չէին ոչ աշամցած կանոնաւոր եւ ոչ իսկ իրեն՝ որ տակաւին իր մայրենի լեզուն միայն կը ճանչերու եւ ոչ իսկ իրեն՝ որ տակաւին իր մայրենի լեզուն միայն կը ճանչերու եւ ահա Խաչատուր Վրդ.ի գործը նախախնամական օժանդակութիւն մը նար. եւ ահա Խաչատուր Վրդ.ի գործը նախախնամական օժանդակութիւն մը եղաւ անշուշտ: Ինք սերտելէ վերը՝ կ'աւանդէր աշակերտներու:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ինչպէս սկիզբէն անդրադառուցինք, մէր նպատակը չէր Մխիթարի պատրաստած դասաղրքին ներքին արժէքը քննել ու ցոյց տալ, որ ինչպէս կը պատրաստած դասաղրքին ներքին արժէքը մը: Սակայն տեսնուի աւելի հետեւողութեամբ եղած էր քան ինքնատիպ գործ մը: Այդ դասաղիրքը նկատուած անոր կատարած դերը դիմացաւանքի արժանի է: Այդ դասաղիրքը նկատուած անոր կատարած դերը դիմացաւանքի արժանի է: Այդ դասաղրքը նկատուած անոր կատարած դերը կը կրտելու, ուսումնական լաւ կազմուած ծրագրին հետ, ծառայեց նոր գար մը կերտելու, այն է դպրոցական կանոնաւոր կրտեւթեան մը հիմլ դնելու Հայութեան մէջ:

Մխիթարի ձեռքին տակ կը թուած աշակերտներն իին որ յետոյ պիտի տէինքին հայ մանուկին համար առաջին դպրոցները, իրենք պիտի պատրաստէինքին դպրոցական կանոնաւոր դասաղրքերը:

Բաղէշի դպրոցի հիմնադիր Բարսեղ վարդապետ՝ յղացած էր մեծ ու օգտակար գաղափար մը, սակայն իր գործը աւելի փորձ մը եղաւ, փլած օգտակար գաղափար մը, սակայն իր գործը աւելի տարբերու չէնքի մը աւերտանդերը վերականգնել՝ նոյն այն տարբերու չէնքի մը աւերտանդերը կը այսպէս հարկ էր մինչդեռ հարկ էր յիշեցն կանգնել, նոր տարբերու մէջ կը գտնուէին. մինչդեռ հարկ էր յիշեցն կանգնել, նոր տարբերու մէնք կը համարինք թէ րով առանց այլասերելու անոր յատկանշական գծերը. մենք կը համարինք թէ րով առանց այլասերելու անոր յատկանշական գծերը. մինչդեռ իր դպրոցին մէջ եւ իր աշակերտներու Մխիթար յաջողեցաւ իրաւութել զայն իր դպրոցին մէջ եւ իր աշակերտներու ձեռքով:

Հ.Պ. ՀԱՅԵԼԵԱՆ